

«ԽԱԶԵՑԱՐ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՈՒԱԾ ՄԵՐ...»

Հնագոյն ժամանակներուն, խաչն ու խաչելութիւնը լայնօրէն գործադրուած մահապատճական գործիք ու կերպ էին: Գլխաւորաբար հռովմէացիները, իրենց ոճրագործներն ու գերիները կ'ենթարկէին մահուան՝ խաչելութեամբ: Հաւանաբար փոխ առնուած՝ կարկեղոնացիներէն, որոնց մէջ տարածուած էր պատժական այս միջոցը:

Այս անգութ պատիժին ենթական ցցահան կ'ըլլար ուղղահայեաց վիճակով, ձեռքերը իրարու քով վեր բարձրացուցած եւ ոտքերն ալ իրարու վրայ կապուած: Կամ մահապարտը կը գրուէր **T** ձեւով մահագործիքի մը վրայ ձեռքերը տարածուած հռոիզոնական փայտին, ոտքերն ալ ուղղածիդ փայտին, քով քովի գամուած կամ կապուած: Գոյութիւն ունէր **X** ձեւով մահագործիք մը եւս որուն վրայ դատապարտեալը կը կապուէր կամ կը գամուէր ձեռքերն ու ոտքերը տարածուած:

Հռովմէացիները վերոյիշեալ ձեւերէն զատ կը գործածէին բոլորիս ծանօթ քառաթեւ խաչը: Ընդունուած աւանդութեան մը համաձայն Քրիստոս մահացած է քառաթեւ խաչի մը վրայ: Սովորութիւն էր մահապարտը նախ ձաղկել ու ծաղրել, ապա ան պարտէր խաչը կը ի ուսին՝ մինչեւ պատժավայրը, ուր զինքը մերկացնելէ վերջ գետինը դրուած խաչին վրայ կը գամէին երկու տարածուած ձեռքերէն եւ ոտքերէն. յետոյ կը բարձրացնէին խաչը եւ կ'ամրացնէին գետնին վրայ ուղղահայեաց դիրքով: Դասական դարերէն ժառանգուած նկարներուն վրայ կը հանդիպինք խաչելութեան այս ձեւին: Կարգ մը ձեռադրերու կամ նկարներու մէջ վեր բարձրացուած խաչին յենած կը գտնուի սանդուխ մը, ենթադրաբար Ցիսուս այդ սանդուխով վեր հանուած ու խաչուած ըլլար, արդէն կանգնած խաչափայտին վրայ:

Հայաստանեայց Եկեղեցին համաձայն է Քրիստոսի քառաթեւ խաչի մահուան, որուն բարձրացաւ բազկատարած խաչելութեամբ. «Անպատումն կառք անքննելի խորհրդոյն ընդունարան ով սուրբ քառաթեւ...». «Որ ի խաչին տարածեցեր զանարատ բազուկս քո...»: Եւ շատ ուրիշներ:

Ցիշատակալից է այսուեղ անդրադառնալ որ մահուան խաչածեւ նոյն այդ գործիքները, նախաքրիստոնէական շրջաններուն գործածուած են իրեւ կրօնական խորհրդանշներ, եւ իրեւ զարդ ու զարդարանք: Քրիստոնէական շրջանէն՝ հևաւարու դարեւ առաջ, Հնդկաստանի, Սիւրիոյ, Պարսկաստանի, Եգիպտոսի, եւ Եւրոպայի զանազան երկիրներուն մէջ գտնուած են խաչի տարբեր ձեւերով նկարազարդուած բազմաթիւ առարկաներ որոնք առընչակցած են բնութեան պաշտամունքին: Նախաքրիստոնէական

շրջաններէն՝ երկու խաչակերպեր, մին՝ **T** եւ միւսն ալ **✚** ձեւերով ունեցած են լայն գործածութիւն: Կայ նաեւ **✚** ձեւը որ առատօրէն կը յայտնուի եգիպտական ու ասորական արձանագրութիւններուն վրայ իրեւ աստուածութեան խորհրդանիչ: Հակադրաբար, հիթլերական տարիներուն, կեռ խաչը խորհրդանիշը եղաւ բռնատիրութեան եւ անարդ հեղինակութեան:

Խաչը, կանուխ քրիստոնէական շրջաններուն, որ մինչեւ այն ասեն առընչակցած էր ոչ քրիստոնէական կրօնքներու, կը ստանայ նոր նշանակութիւն, անոր վրայ՝ Քրիստոսի մահուամբ: Պէտք եղաւ սպասել Կոստանդիանոս կայսեր երբ խաչը հրապարակաւ ճանաչում ստացաւ ըլլարու խորհրդանիշը միայն քրիստոնէական կրօնքին, ինչպէս մահիկը՝ խալամական

կրօնքին: Կոստանդիանոսի դարձը ի քրիստոնէութիւն վերագրուած է երկնքի վրայ խաչի երեւումին, որուն կը լուսկերանար զասական դարձած «ասով պիտի յաղթես» բառերը, 312ին՝ Մաքսենտիոսի դէմ տարած յաղթանակը կանխող օրերուն:

326ին, Հեղինէ մայր թաղուհիին նախաձեռնութեամբ Երուսաղէմի մէջ խաչի գիւտին հրաշալի դէպքին յիշատակը աղբիւսներու տակէն, Կաթողիկէ եւ Օրթոսոքս Եկեղեցիներու կողմէ կը տօնախմբուի Մայիս 3-ին՝ «Գիւտ Խաչ» տօնանունով: Հայ Եկեղեցոյ մէջ նոյն տօնը կը նշուի Խաչվերացի եւ Վարագայ Ս. Խաչի տօներէն վերջ, այս տարի նոր տոմարով՝ Կիրակի Հոկտեմբեր 25-ին: Հեղինէ մայր թափուհիին վերագրուած խաչի գիւտին դէպքը կ'աւանդուի Ամբրոսիոս, Ռուփանոս եւ Սեւերիոս Հայրապետներու կողմէ: Կայ ուրիշ հասգոյն աւանդութիւն մը, ըստ որուն խաչը գտնուած է Կողոդիոս կայսեր կնոջ՝ Պրոտոնիոսի կողմէ: Այսու ամենայնիւ, Դ. բ. դարու վախճանէն առաջ կը կարծուէր Երուսաղէմի մէջ գոյութիւն ունեցած ըլլալ իրական խաչափայտի մասունքներ, իբրև հետեւանք Երուսաղէմի Մակարիոս եպիսկոպոսի կատարած տքնածան պէտումներուն, 327ին:

Ի՞նչ ա: Ըլլան իւսափարուի ընկատին վերաբերեալ զըրուանձնուուն մանրամասնութիւնները, մենք ամուր կը կանգնինք մեր շարականներով մնագի հաղործուած աւանդութեան. «Որ փափաքելի տենչմամբ եկեալ ի քաղաքն Երուսաղէմ աստուածամէր Դշխոյն, խնդրէր զպատուական խաչին, որ բարձեալ մարմնով յինքեան զԱստուած Հարցն մերոց»:

Մանօթ է Ս. Խաչի տօնախմբութիւն մը եւս՝ «Տօն վերացման Սրբոյ Խաչ» տօնանունով, զոր Կաթողիկէ եւ Օրթոսոքս Եկեղեցիները կը տօնեն Սեպտեմբեր 14-ին անշարժաբար, մեծաշուք տօնակատարումով: Մեր մէջ, այդ տօնը կը մտնէ շարժական տօներու շարքին, եւ այս տարի կը նշուի մերձաւոր կիրակիին, Սեպտեմբեր 13-ին: Նոյն օրը ըստ մեր օրացոյցի ցուցմունքին, կը կատարուի մեծահանդէս թափօր Եկեղեցին դուրս, եթէ եղանակը թոյլատրէ, ուհանի անուշաբոյր ալիքներուն ընդմէջին: Տօնը ծագում առած է նախ՝ յիշատակելու համար Քրիստոսի խաչելութեան ու յարութեան վայրերուն վրայ Եկեղեցիներու շինութեան պարագաները Դ. դարու առաջին քառորդին. երկրորդ, Հերակլիոս կայսեր կողմէ Ս. Խաչին վերադարձն ու վերահաստումը Երուսաղէմի մէջ, Պարսից պատերազմէն յաղթական վերադառնալէ վերջ, 614ին:

Շատ հետաքրքրական են Քրիստոսի խաչափայտի գլխուն վրայ զետեղուած «գիր յանցանաց» փոքրիկ տախտակն ու գամերը, որոնք յայտնուեցան Հեղինէ թագուհիին կատարէել տուած պեղումներու ընթացքին: Առաջինը կը կարծուի Հռոմ ղրկուած ըլլալ Կոստանդիանոսի կողմէ: իսկ գամերուն թուի մասին գոյութիւն ունին տարակարծութիւններ: Եթէ Քրիստոս ցցահան եղաւ, ուրիմն երկու գամեր, մէկը՝ երկու ձեռքերուն, միւսն ալ երկու ոտքերուն, միացեալ: Եթէ խաչուեցաւ Տ ձեռով խաչափայտին, ուրիմն երեք գամեր, մէկական բազկատարած ձեռքերուն մէկ ալ ոտքերուն, եթէ դրուած էին իրարու վրայ: Քառաթեւ խաչափայտի պարագային, չորս կամ երեք գամեր. մէկական երկու բազկատարած ափերուն, երկու՝ քովի քովի տրուած ոտքերուն կամ մէկ գամ ոտքերը իրարու վրայ դրուած պարագային: Խաչի շարականներու մէջ կարելի չեղաւ հանդիպիլ գամերու կապակցութեամբ՝ թուարկութեան: «Բեւենեցաւ ի խաչին...» բազմից կրկնուած բացատրութիւնները առաւելաբար ակնարկութիւններ են Քրիստոսի խաչուած ըլլալու դէպքին: Եթէ մեր Գրիգոր Տաթեւացին եւ ժամանակակից ուրիշներ անդրադարձած են բեւոններուն, տեղեակ չեմ:

Հայ օրացոյցին մէջ կը հանդիպինք Ս. Խաչին նուիրուած երրորդ տօնի մը՝ «Տօն Վարագայ Ս. Խաչին»: Ունի զատ Հայկական նկարագիր, հիմնուած՝ Հայ աւանդութեան

վրայ: Այս տօնը բնականաբար կը պակսի ոչ-հայ եկեղեցիներու օրացոյցներէն: Արեւմուտքէն դէպի Արեւելք փախուստի իրենց ճամբուն, Հռիփսիմեանց կոյսերը Հայաստանի Վարագ լերան վրայ տեղ մը կը պահեն Ս. Խաչին՝ իրենց քով եղող մասունքը, ապահովութեան համար: Անոնց մարտիրոսութենէն դարեր վերջ, թաքնուած մասունքին տեղը կը յայտնուի հովիւի մը՝ հրեշտակներու կողմէ: Կը ձայներգէ շարականը. «Որ զլոյս անճառելի աստուածութեանդ քո Քրիստոս, ի վերայ խաչին ծագեցեր այսօր ի լեառն Վարագայ...»: Եւ «Որ յայտնեացն այսօր զփրկական նշանն հրեշտակացն իջմամբ ի լեառն Վարագայ...»:

Խաչի գործածութիւնը իրենց քրիստոնէական խորհրդանիշ՝ ունի իր բազմաձեւ կիրարկումները: Խաչով կը բնորոշուին եկեղեցիները, կրօնական հաստատութիւնները, առարկաները, գերեզմանատունները, գերեզմանաքարերը, եւն: Խաչակնքումով կը յայտնաբերուին խորհրդակատարութիւններն ու կրօնական արարողութիւնները: Խաչակնքումով կ'օծուին եկեղեցիները, խորանները, սրբապատկերները, թագաւորները եւ քահանաները: Կը խաչակնքենք մեր գէմքերը՝ եկեղեցական արարողութիւններու, աղօթելու, գործելու, քնանալու, արթնանալու, ճաշելու, եւն. միջոցին: Խաչակնքելու սովորութիւնը դոյցութիւն ունէր քրիստոնէական դարերու ակզմական շնչաններէն, որու կարնուրութեան մասին լայնօրէն կ'անդրադառնան առաջին դարերու հայրերը, մանաւանդ Տերտուղիանոս, որ կը հրահանդէ հաւատացեալներուն խաչակնքել իրենց երեսները՝ ճամբորդելու, աշխատանքի, տունէ դուրս եւ ներս մտնելու, կօշիկներ հագնելու, բաղնիք առնելու, ուտնելու, մոմ վառելու, քնանալու, նստելու, ոտքի կանգնելու ատենները, եւն: Ս. Օգոստինոս կը պնդէ որ առանց խաչակնքելու կատարուած ուեւէ խորհրդակատարութիւն կը նկատուի անվաւերէ: Մանօթէ է որ բողոքական բարեկարգութիւնը իւրայատուկ բացատրութիւններով զանց կ'ընէ խաչակնքումը: Մահմանափակ պայմաններու մէջ միայն կը թոյլատրէ խաչի գործածութիւնը՝ աղօթավայրերէ ներս:

Կարգ մը քրիստոնեայ երկիրներու պետական դրօշակներու, մասնաւորաբար միջնադարեան տոհմական զինանշաններու վրայ խաչին տրուած է պատուաւոր անկիւն մը: Հայ նախարարական զինանշաններուն վրայ կա՞ր խաչը եւ ի՞նչ ձեռով: Դժբախտաբար ծանօթութիւններ չեն հասած մեզի: Եւրոպական երկիրներու եւ Ամերիկաներու մէջ գործող Ասպետական կազմակերպութիւններ կը կրեն խաչանշեր իրենց դրօշակներուն վրայ: Մեր մէջ Վարդանանց Ասպետական դրօշը չունի խաչի հետք:

Դարերու ընթացքին, արուեստագէտներ համաձայն իրենց պատկանած ժողովուրդի բարքերուն ու հոգեբանութեան ստեղծագործած են խաչի բազմազան ձեւեր, որոնցմէ ամէն մէկը գեղեցիկ ու ինքնուրոյն գլուխ գործոցներ են որոնք կը հանգչին եկեղեցիներու եւ գերեզմանաքարերու վրայ: Ցիշատակութեան արժանի են հայկական խաչքարերը հայատիպ դրուագներով նրբազարդ գլուխ գործոցներ որոնք արժանացած են միջազգային ճանաչման եւ հիացումի:

Արժան է յիշել եկեղեցականներու կողմէ խաչի գործածութեան կերպերը իրենց անձերուն վրայ, արարողական կամ պաշտօնական առիթներով: Կաթոլիկ եկեղեցւոյ սովորութեան մէջ առհասարակ եկեղեցականները խաչ չեն կրեր իրենց անձերուն վրայ, բացի եպիսկոպոսներէն մինչեւ պապը: Արեւելքի մէջ լայնօրէն ընդհանրացած է խաչ կրելու գործածութիւնը, շղթայով մը կախուած իրենց վզէն՝ լանջին վրայ: իսկ եպիսկոպոսները՝ խաչին հետ կը կրեն նաեւ եպիսկոպոսական պանակէ:

Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ կը գործածուի «լանջախաչ» բառը եւ «լանջախաչ կրել» բացատրութիւնը: Խնչակս բառը կը վկայէ, այն խաչն է որ կախուած կ'ըլլայ լանջքին կամ կուրծքին վրայ: Կուսակրօն եւ ամուսնացեալ հայ եկեղեցականները լանջախաչ կրելու

արտօնութիւն կը ստանան կաթողիկոսէն եւ պատրիարքներէն։ Առանց այդ արտօնութեան լանջախաչ կրելը կը նկատուի հակաօրինական։ Հետեւողութեամբ Արեւելեան Եկեղեցիներու սովորութեան, հայ եպիսկոպոսները իրաւունք կը ստանան խաչին հետ գործածել նաեւ եպիսկոպոսական պանակէ։

Վերջացնելէ առաջ։ Սրբութեան պատիւն ու մենաշնորհը կը շնորհուի ապրող ու բանաւոր անձերու որոնք իրենց անձնական արժանիքներով տէր կը դառնան սրբութեան վիճակին ու տիտղոսին։ Մինչդեռ խաչը անշունչ, անկենդան փայտի կտոր մըն է որ ոչ մէկ կերպով կրնայ լրացնել սրբացման պայմանները։ Եւ ո՞վ հրաշալի երեւոյթ, Քրիստոնէական Եկեղեցին տուած է անոր սրբութեան պատիւը, եւ ըրած՝ պաշտամունքի անմրցելի ու անկրկնելի առարկայ մը։

Ինչ որ ալ ըլլան Եկեղեցւոյ հայրապետներու բացատրութիւնները եւ աստուածաբանական մենաբանութիւնները, Հայց. Եկեղեցին, առանց անոնց մանրամասնութիւններուն մէջ չնշանեղ ըլլալու, կը մնայ հաւատարիմ դարերու կնիքով սրբագրութեան քրիստոնէական հաւատքին։ Վկայ՝ իշխանական ուսումնութիւնը. Վկայ՝ իշխանականներով բիւրեղացած հաստատումները՝ խաչափայտին սրբացման ու անոր ամենայաղթ գորութեան վերաբերմամբ. *

«Սուրբ խաչն օգնական հաւատացելոց, կանգնեցաւ ի յերկրի յաղթող թշնամւոյն...»:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆԵԱՆ